

ՀՄԱՅԻԼ

	ՌԵՅԵ - 1865
--	-------------

ԳԻԻԶ՝ Յարութիւն Պրուսացի՝ որդի Յակոբ Վանֆեանի: ՄՍԱՅՈՂ՝ Յարութիւն (գրիչը) եւ Պետրոս (եղբարք):

ՆԻԻԹ՝ թուրք: ՄԵՄՈՒԹԻԻՆ՝ 2776,7x11,2-11,7 (բաղկացած է իրար ստանձուած 44 կտորից. 76,2+77,2+77,3+75,5+20,7+77,3+27,2+75,7+76,8+77,2+77+33,3+26,3+24,5+-42,4+77+77+79+77+76,8+77,2+77,2+77,2+77,2+74,9+78,7+77,3+77,3+76,8+69+74,5+15,5+-74,8+78,7+51,2+49,2+29,9+19,5+77+37,2+77,6+36,8+70,1+70,5):

ԳԻՈՒԹԻԻՆ՝ միասիւն (9-9,2 սմ): ԳԻԲ՝ նոսրգիր:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻԻՆ. ԳՈՅՆԵՐԸ՝ կարմիր, կապոյտ, դեղին, կանաչ, նարնջի, վարդագոյն, մանուշակագոյն, սպիտակ, շագանակագոյն, մոխրագոյն, սև, ոսկի: Լուսանցակողերը՝ երեք գիծ՝ սև, կարմիր, սև:

ՎԻՃԱԿԸ՝ բաւարար, եզրամաշ: Զեռագիրը խոնարութիւն տեսած, թուրքը խոնարացած-գունավախուած, Խորագրերի կարմիրը երբեմն արտատպուած Բ. երեսին: Ունի Ի. դարի կէտերի նորոգում՝ Բ. երեսի գրերէ ամբողջ երկայնքով թղթի ստանձումով:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻԻՆ ԵՒ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻԻՆ

1. Հայր Աստուած

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն

Ա. [Այոք Տէրունական] – Հայր մեր, որ յերկինս... եւ գորութիւն եւ փառք յաւիտեանս յաւիտենից:

Բ. Այոք պահպանութեան – Անսկիզբն Աստուած, անհեղ Աստուած, անիմանալի Աստուած... Քո սուրբ եւ անհեղ անուանցդ գորութեամբ, Տէր Աստուած ամենակալ, եղիցիս պահապան ծառայիս:

2. Ներսէս Շնորհալի

Գ. Այոք արարեալ է տեառն Ներսէսի Հայոց կաթողիկոսի - Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ... եւ ամենայն սրբոց բոց՝ երկնաւորաց եւ երկրաւորաց, եւ քեզ փառք եւ երկիրպագութիւն անբաժանելի Սուրբ Երրորդութեանդ յաւիտեանս յաւիտենից. ամէն: Ծառայիս Աստուծոյ (անուն տեղը բաց, չլրացուած) օգնական եւ պահապան եղիցի եւ յամենայն չարեաց պահեսցէ եւ ազատեսցէ:

Դ. [Այլ գիր հանապարհի յաջողելոյ ի ծովու, ցամաքի եւ ամենայն դաշտի խղարկութեամբ հասանել ի հանգիստ, Մատ. Հմյլ 124, ԺԱ.] – Ողջոյն քեզ, Մարիամ, լի շնորհով... բարեխօսեալ վասն մեր մեղաւորաց այժմ եւ ի ժամու մահու մերում. ամեն: Բարեխօս լէր, մայր Աստուծոյ, ծառայիս քո այս անուն:

Ե. [Այոք պահպանութեան] – [Հ]այրն [Ա]ստուած, արարիչն ամենայնի, երկնի եւ երկրի ստեղծող, օգնական լէր եւ պահապան քո ձեռագործ զստեղծուածին:

3. Երկիրպագութիւն մագուց

Չ. [Աղօթք] – Խորհուրդ մեծ եւ սքանչելի, որ յայսմ աւուր յայտնեցաւ... բժշկեալ գանձն իմ, զի խոռովեցան ոսկերք իմ:

4. Մկրտութիւն

Է. [Աղօթք] – Առաքելոյ աղաւնոյ, իջանելով մեծածայն հնչմամբ... եւ հրաւիրեցին զերկիւնս / յերկիր:

Ը. Սրբոյ Աւետարանս, որ ըստ Մարտոսի (Գ. 16-17). Տէրն մեր Յիսուս Քրիստոս – Եւ իբրեւ մկրտեցաւ Յիսուս, ել վաղվաղակի ի ջրոյ անտի... դա է որդի իմ սիրելի, ընդ որ հաճեցայ: Դնա լուարաւ: Մկրտութիւնն Յիսուսի եւ գալուստ Հոգւոյն Սրբոյ ի վերա նորա, եղիցի պահապան եւ օգնական, ծառայիս փրկել յամենայն երեսելի եւ աներեւոյթ թեմամեաց եւ փորձանաց եւ ամենայն ցեղ պատահարաց:

Թ. [Աղօթք] – Տէր, մի՛ դարձուցանէր զերեսքս քո յինեմ... հայեաց յօգնել ինձ Տէր փրկութեան իմոյ:

5. Յիսուս Քրիստոս

6. ԺԲ. Առաքեալք

Մնթ. Մանրանկար 5-6 առնուած են շրջանակների մէջ. առաքեալները պատկերուած են երկուական ամէն տողում: Շրջանակներից դուրս գտնուող մասերը ունեն բուսական ձեւաւորումներ:

Ժ. Երկուտասան առաքեալն [Ք]րիստոսի Աստուծոյ մերոյ բարեխօս լերուք ծառայիս Աստուծոյ – Անմահ գառինն հօրքի, որ միշտ զենեալ եւ կենդանի... [վ]րկել զմեզ յայսոց պղծոց եւ լինել պահապան ծառայիս Աստուծոյ. ամէն:

7. Գառն Աստուծոյ

Գառն Աստուծոյ, որ բառնայ զմեզս աշխարհի, ողորմեա ծառայիս Աստուծոյ:

8. Քրիստոս ի մէջ սկիհի եւ գործիք տանջանաց

Քրիստոս ըսկուն մէջն պատարագի, որ բառնայ զմեզս աշխարհի: Սուրբ մարմին եւ արիւն Տեառն [օ]գնական լեր ծառայիս [Ա]ստուծոյ:

9. Խաչելութիւն

Խաչելութիւնն Քրիստոսի օգնական եւ պահապան եղիցի ծառայիս Աստուծոյ

ԺԱ. Աղօթք կապանաց դիւաց եւ կախարդաց եւ աղանդաւորաց: Մաղթանք գորաւորք արհաւիրաց զիւերայնոյ – Ընկալ քաղցրութեամբ, Տէր Աստուած հօր... զի դու փառաւորեալ ես յամենայն արարածոց յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԺԲ. Վերստին յաւելուած կրկին հեծութեան նորին հսկողի առ նոյն աղերս մաղթանաց բանից ի խորոց եւ այլն (Բան ԽԱ.) – Որդի Աստուծոյ կենդանւոյ, օրհնեալ յամենայնի... օրհնեալ ի բարձունս եւ քեզ ընդ Հօր եւ Հոգւոյդ Սրբոյ փառք յաւիտեանս. ամէն:

ԺԳ. Վերստին յաւելուած կրկին հեծութեան նորին հսկողի առ նոյն աղերս մաղթանաց բանից ի խորոց եւ այլն (Բան ԴԲ.) – Աստուած յաւիտենական, բարերար եւ ամենակալ... փառք եւ իշխանութիւն յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԺԴ. Աղօթք հանգստեան ժամուն. [Հայր] մեր, որ յերկիւնս - [Ա]ռաքեալ, Տէ՛ր, զլոյս քո եւ զմեզս [տո]ւրիւն քո... զի դու, Տէ՛ր, օգնեցեր ինձ եւ միջոցաւորեցեր զիս, փառք Հօր եւ Որդւոյ քո եւ՛:

ԺԵ. Մաղթանք – Անձն իմ ի ձեռս քո է յամենայն ժամ... այլ պահեա՛ պատուական եւ սուրբ խաչիւ քո ի խաղաղութեան:

ԺԶ. Աղօթք - Հայր մեր, որ յերկիւնս՝ [Զ]հանգստեան գաղօթս եւ գաղաչանս ընկալ, մարդասէր Աստուած... եւ արժանի արար երանաւէտ կենացն անվախճանից եւ քեզ փառք յաւիտեանս. ամէն:

ԺԷ. Աղօթք վասն կապանաց դիւաց եւ կախարդաց [եւ] աղանդաւորաց եւ վասն դատաստանի յաջողելոյ - [Թ]ագաւոր հ[զօ]ր, ապաւէն ծառաւելոց... եւ ոչ ի նետէ, որ թոջի ի տուէ:

10. Գերեզմանն Քրիստոսի

Քրիստոսի գերեզմանն է: Տէր Աստուած, արժանի արա տեսանել մարմնաւոր աջօժ եւ համբուրել ամենայն հաւատացեալս գոյ լուսաբուխ սուրբ գերեզմանդ եւ զծառայս քո:

ԺԸ. Աղօթք Տէրունական – Հայր մեր, որ յերկինս... եւ փառք յաւիտեանս. ամէն: [Ս]ուրբ [Ա]ստուած, [ս]ուրբ եւ հօգը... ողորմեա եւ պահեա ամենայն չարեաց եւ աղանդաւորաց ի դիմաց ծառայիս աստուծոյ:

11. Յարութիւն

ԺԹ. [Աղօթք] – Այսօր յարեալ ի մեռելաց փեսայն անմահ... օրհնեալ եւ փառաւորեալ յարութիւնն Քրիստոսի, եղիցի օգնական եւ պահապան ծառայիս. ամէն:

12. Աստուածամայրը՝ մանուկ Յիսուսը գրկին

Ի. Աղօթք առ սուրբ կոյս Մարիամ Աստուածածինին – Աստուածածին ամենօրհնեալ, զպաղատանս մեր ընկալ... փրկել զմեզ ի փորձութենէ եւ յամենայն վտանգից մերոց:

ԻԱ. Վերստին յաւելուած կրկին հեծութեան նորին հսկո՛ւն առ նոյն աղերս մաղթանաց բանի ի խորոց սրտից խօսք ընդ տիրուհոյն (Բան Զ.) – Եւ արդ, ի վերայ այսօրեաց յուսահատութեանց եւ սհարկու սրտաբեկութեան... ամենայն եւ յամենայնում, մի յԵրրորդութենէ, նմա փառք յաւիտենից յաւիտեանս. ամէն:

ԻԲ. Երանելոյն Յօհաննու Գառնեցոյ ասացեալ առ Սուրբ Աստուածածինն – Աստուածածին մայր Քրիստոսի եւ ծնող միածնի... ի մեղուցեալ ոգոյս, ամենասուրբ կոյս, բարեխօս լեր ծառայիս Աստուծոյ. ամէն:

13. Յովհաննէս Մկրտիչ եւ գառն Աստուծոյ

ԻԳ. Աղօթք սրբոյն Յովհաննու Կարապետին - Այլեւ բարեխօսութեամբ սրբոյն Յովաննու Կարապետին, Մովսէսի, Ահարօնի... Դանիէլի եւ ամենայն սուրբ մարգարէիցն պահեա եւ փրկեա զծառայս քո:

14. Ստեփաննոս Նախավկայ

ԻԴ. Աղօթք սրբոյն Ստեփաննոսի Նախավկային – Ի քէն հայցեմք արտասուագին, Նախավկայ Տեառն արարչին... բարեբանել զլոյսն անհնճին:

15. Գրիգոր Լուսաւորիչ

ԻԵ. [Ա]ղօթք առ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին – Խնդրեմք ի քէն հայր պատուական՝ տէր սուրբ Գրիգոր, պետ պարթեւեան... զմեզ փրկեա՛ եւ ի բարին առաջնորդեա. ամէն:

ԻԶ. Աղօթք պահպանութեան – Հայր Սուրբ, սրբեա՛յ զիս, Որդիդ Սուրբ, պահեա՛ զիս... դի՛ր զիս ընդ հրեշտակս քո, յամենայն չարէ պահեա՛ զծառայս քո:

ԻԷ. Աղօթք պահպանութեան – [Տէր] եւ Աստուած իմ Յիսուս, դու ես օգնական իմ եւ ի ձեռս քո եմ յամենայն ժամ... զի դու, Տէր, կարօղ ես յամենայնի եւ քեզ փառք յաւիտեանս. ամէն:

ԻԸ. Աղօթք սրբոյն Գրիգորի Լուսաւորչի – Աղաչեմ զքեզ Քրիստոս՝ փրկիչ աշխարհի... զի դու միայն ես սուղ կենաց իմոց, եւ քեզ ընդ Հօր Հոգւովն Սրբով փառք այժմ, յաւիտեանս. ամէն:

ԻԹ. Մաղթանք առ սուրբ Լուսաւորիչն մեր – Լուսաւորիչ, հայր պարծանաց, ընկալ զբանս զայս մաղթանաց... Գձ. եւ ԺԸ. (318) հայրապետացն եւ ուղղաբար եպիսկոպոսաց աղօթիւքն պահեա՛, Տէր Աստուած, զծառայս քո. ամէն:

16. Շեփորահար հրեշտակ

Լ. Աղօթք պահպանութեան – Սուրբ հրեշտակք եւ հրեշտակապետք, որք Աստուծոյ էք սպասաւորք, բարեխօս լերուք վասն անձանց մերոց եւ օգնական, պահապան ծառայիս Աստուծոյ. ամէն:

լԱ. Սրբոյ Աւետարանս ըստ Յօհաննու (Չ. 1-14). Տէրն մեր Յիսուս Քրիստոս – Յես այսորիկ գնաց Յիսուս յայնկոյս ծովուն Գալիլէացոց Տիբերեայ... որ գալոց է յաշխարհ: Փառք քեզ, Տէր Աստուած մեր, օգնական եւ պահապան եղիցի ծառայիս Աստուծոյ, յամենայն չարեաց պահեսցէ. ամէն:

լԲ. Աղօթք վասն զառակ ծնելոյ – Նայեա՛ յողաշանս ծառայիս քո եւ աղախոյն... զի զիտէին զնա, թէ Քրիստոսն է: Փառք քեզ, Տէր Աստուած մեր:

լԳ. Աղերս վասն զառակ ծնանելոյ – Աստուած բոլորից, աննառ մեծութիւն, հզօր զօրութիւն... Զաւարիսս ընդ Եգեկիէլի, եւ ամենայն սրբոց դասի, պահապան ծառայիս լիցի Աստուծոյ. ամէն:

17. Գաբրիէլ հրեշտակապետն անէ զհոգին հանգուցեալի

լԴ. Աղօթք հրեշտակաց պահպանութեան – Գաբրիէլ, Միքայէլ, Ռաբայէլ, Դակուէլ... ի վերայ ամենայն ցեղ սրի, որ չորանայ եւ արդարանայ ի դիմաց ծառայիս Աստուծոյ, օգնական եւ պահապան եղիցի. ամէն:

լԵ. Այս են անուանք հրեշտակաց – Սարիէլ, Սարակիմիէլ, Գուրիէլ, Գանձիէլ... Տածիէլ, ուր այս անունքս յիշեն, անդ ոչ մերձեանմք ծառայիս Աստուծոյ:

18. Սերովբէ

լԶ. Աղօթք գլխացաւի եւ աչաց ցաւի – Գայր գետն Յորդանան եւ բերէր ծառ մի գեղեցիկ եւ պատուական... լոյս տուր, Տէ՛ր, աչաց իմոց, զի մի երբէք ննջեցից ի մահ:

լԷ. Աղօթք չար նագարի եւ չար լեզուի, զոր Տէր Աստուած պահեսցէ. ամէն – Հրանիւր, Հրափաէլ, Հրատն... եւ չար զգայարանն պատառի, խաւար դառնայ ծառայիս Աստուծոյ, օգնական եւ պահապան եղիցի. ամէն:

լԸ. Աղ[օ]թք վասն հանապարհորդաց – Կեն[ա]նուէլ եւ Կենդանամաէլ, որ էք սպասաւորք Աստուծոյ... եւ ի բորի վաճառս եւ ի շահաւոր արարէք ամենայն անուամբ Հօր եւ Որդոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

լԹ. Նորին աղօթք վասն հանապարհի – Առաջնորդ կենաց, հանապարհի հեմարտութեան... զի դու ես հանապարհ եւ հեմարտութիւն եւ կեանք մեր եւ քեզ փառք եւ երկրպագութիւն այժմ եւ միշտ եւ՛՛:

կ. Աղօթք չար նագարի եւ լեզուի – Տէր Աստուած մարդասէր, մարդասիրի Հօր Որդի... եւ արա առ իս նեան բարութեան:

19. Զոհաբերումն Իսահակա

կԱ. [Աղօթք սուրբ հօրն Աբրահամու եւ սուրբ նեանացն Քրիստոսի՝ Աստուծոյ մերոյ (Մաշտոցյան Մատենադարան Հմյլ 35, է.)] - Եւ էառ Աբրահամ զորդին իւր՝ զՍահակ, եւ տարաւ ի գեներէլիս իւր... եւ ի հանդերձումն երկնից արքայութեանն պարգեւեսցէ. ամէն:

- Բարեխօսութեամբ եւ աստուածային սուրբ նեանացն Քրիստոսի՝ Աստուծոյ մերոյ... եւ այլ ամենայն սուրբ նեանացն, որք ընդհանուր տիեզերս իցէն, սոցին սուրբ եւ արժանաւոր աղօթիւք ողորմեա՛, Քրիստոս Աստուած, ծառայիս Աստուծոյ, օգնական եւ պահապան եղիցի յամենայն ժամ. ամէն:

Մեր. Բնագրի սկիզբը ձախից աջ եւ աջից ձախ թէ՛-խաչուող տողերով: Տողերի հատումից առաջացած շեղանկիւններում քառաթերթ խաչածն ծաղիկներ:

20. Գրիգոր Նարեկացի

կԲ. Վերստին յաւելուած կրկին հեծութեան նորին հսկողի առ նոյն աղերս մաղթանաց (Բան Գ.) բանի ի խորոց սրտից խօսք ընդ Աստուծոյ – Տէ՛ր իմ, Տէ՛ր, տուի՛չ պարգեւաց... վիատեալ սրտից, եւ ընդունիս փառս յամենեցունց. ամէն:

կԳ. Վերստին յաւելուած նորին հսկողի առ նոյն աղերս մաղթանաց բանի (Բան ԺԸ.) ի խորոց սրտից խօսք ընդ Աստուծոյ – Արդ, ես՝ ծնունդս մեղաց... որ կարդամս առ քեզ ի նեղութեան:

ԽԴ. Վերստին յաւելուած կրկին հեծութեան նորին հսկողի առ նոյն աղերս մաղթանաց (Բան ԻԸ.) բանի ի խորոց սրտից խօսք ընդ Աստուծոյ – Եւ արդ, զո՞րս յայտնեցից եւ յաղագս ո՞յց նշանակեցից... եւ միք գրեցոսք՝ երջանիկ գտեալ ընդ սմին:

ԽԵ. Վերստին յաւելուած կրկին հեծութեան նորին հսկողի առ նոյն աղերս մաղթանաց (Բան ԼԲ.) բանի ի խորոց սրտից խօսք ընդ Աստուծոյ – Եւ արդ, ես՝ յետնեալս ի նախադրութեանց արժանաւորաց... ի սրբոցն դասուց յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԽԶ. Վերստին յաւելուած կրկին հեծութեան նորին հսկողի առ նոյն աղերս մաղթանաց բանի ի խորոց սրտից խօսք ընդ Աստուծոյ (Բան ԽԳ.) – Բժշկական կրթականութեան ամենափորձ հնարաւորութեամբ... դու սկիզբն եւ լրումն ամենայնի, եւ ի քէն է ամենայն, եւ քէզ փառք եւ երկրպագութիւն յաւիտեանս. ամէն:

ԽԷ. Վերստին յաւելուած կրկին հեծութեան նորին հսկողի առ նոյն աղերս մաղթանաց բանի ի խորոց սրտից խօսք ընդ Աստուծոյ (Բան Լ.) – Բարեբանեալ Աստուած երկնաւոր, միայն արարիչ, Տէր ամենակալ... փառաւորալ յանբաւս եւ յաւիտենից յաւիտեանս. ամէն:

ԽԸ. Աղօթք առ դշան սրբոյ եկեղեցւոյ սրբոյ Յօհաննու Ոսկեբերանի - Տաճար Աստուծոյ եւ բնակարան Սուրբ Հոգւոյն... եւ արա արժանի մտանիլ առաջի սրբոյն սեղանոյ յերկրպագութեանն:

ԽԹ. Սրբոյն Գրիգորի Նարեկացւոյն ընդդիմամարտ դիւաց այս նուագ աղօթից եւ դիւասարսուռ ջերմնատագնապ ախտաւորութեանց Աստուծով փարատիչ (Բան ԻԸ.) – Արդ, այսօրեայ անբաւից հրաշից հանդերձիչ, Հայր ամենաստեղծ... գուգակելու հաւասարութեան յաւիտեանս. ամէն:

21. Զիւար սուրբ Գէորգը

Ծ. Աղօթք սրբոյն Գեորգայ գործարին – Բարեխօսութեամբ սուրբ գորաւորացն՝ սրբոյն Գեորգայ գորաւորին եւ որդւոյ նորա՝ Մարտիրոսին... եւ այլ ամենայն սրբոց բարեխօսութեամբ պահեա՛յ եւ փրկեա՛ գծառայս Աստուծոյ (անուն տեղը բաց, չլրացուած), օգնական եղիցի եւ պահապան, յամենայն չարէ պահեցէ. ամէն:

22. Զիւար սուրբ Սարգիսը եւ որդին՝ Մարտիրոսը

ԾԱ. Աղօթք սրբոյն Սարգիս գործարին – Երջանիկ մեծ գորական եւ Քրիստոսի յաղթող վկայն, գլուխ գորացն Կոստանդայն... հան զնոսա ի չար կապից, մեծ գերեհան սուրբ Սարգիս. Հօրն փառք, Որդւոյն պատիւ եւ Սուրբ Հոգւոյն յաւիտեանս յաւիտենից. ամէն: Ծառայիս Աստուծոյ օգնական եւ պահապան եղիցի. ամէն:

23. Մատթէոս աւետարանիչ

ԾԲ. Սրբոյն Աւետարանիս ըստ Մատթէոսի (ԺԵ. 21-28). Տէրն մեր Յիսուս Քրիստոս – Եւ ելեալ անտի Յիսուս գնաց ի կողմանս Տիրոսի եւ Սիդոնի... եւ բժշկեցաւ դուստր նորա ի նմին ժամու: Պահապան եղիցի ծառայիս Աստուծոյ. ամէն:

24. Մարկոս աւետարանիչ

ԾԳ. Սրբոյ Աւետարանիս ըստ Մարկոսի (Ձ. 45-56). Տէրն մեր Յիսուս Քրիստոս - Եւ նոյն ժամայն քեպեաց գաւազերսն մտանել ի նա... եւ որք միանգամ մերձեցանն, փրկեցան: Փառք, օգնական եղիցի ծառայիս Աստուծոյ:

25. Դուկաս աւետարանիչ

ԾԴ. Սրբոյ Աւետարանս ըստ Դուկասու (Դ. 31-42). Տէրն մեր Յիսուս Քրիստոս - Եւ էջ ի Կափառնաում՝ ի քաղաքն գալիլեացոց... զի զինէին զնա, թէ Քրիստոսն է:

26. Յովհաննէս աւետարանիչ

ԾԵ. Սրբոյ Աւետարանս ըստ Յօհաննու (Ա. 1-14). Տէրն մեր Յիսուս Քրիստոս – Ի սկզբանէ էր բանն, եւ բանն էր առ Աստուած... լի շնորհօք եւ հոգնաւորութեամբ:

27. Սողոմոն սաստէ գիշտանն դիւաց

ԾԶ. Աղօթք կա[պ]անաց դիւաց – Սողոմոն իսստունն ետես զիշխանն դիւաց... հալածեացէս եւ հեռի արացէս ի սահմանաց եւ ի բնակութեանց ծառայիս Աստուծոյ. ամէն:

ԾԷ. Աղօթք թպղայի եւ ալի – Սուրբն Սիւլվն, սուրբն Սիսի եւ սուրբն Թ(=Ս)իսիանէ... եւ յոր տուն, որ ձեր անուանին յիշեն, անդ ո՛չ մերձենամք ի ծառայն Աստուծոյ (անուն տեղը բաց, չլրացուած), յանուն Հօր եւ Որդոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԾԸ. Աղօթք վասն վաճառի եւ ամենայն ուղիղ բանի աջողելոյ ի Աստուծոյ եւ յորժամ դատաւորաց եւ պարսնի դիմաց կանճի, խօսին կարուկ եղիցի ծառայիս Աստուծոյ – Յայնժամ բացան երկինք, եւ էլին հրեշտակք եւ ունէին բանալիք ԿԶ. (66)... քան զարեգակն պայծառ, քան զլուսին ի լրումն, փառօք եւ պատուօք ի դէմ ծառայիս Աստուծոյ:

ԾԹ. [Ա]ղօթք վասն թպղայի եւ ալի, որ ոչ մերձենայ ի ծառայս Աստուծոյ – Տէր Յիսուս Քրիստոս, ամենագոր ողորմած, լէ՛ր պարիսպ եւ աշտարակ... չար հնար, որոգայթք հերքեալ հալածեացին ի դիմաց ծառայիս Աստուծոյ. ամէն:

Կ. [Աղաւթք ամենասուրբ Երրորդութեան (Մաշտոցյան Մատենադարան Հմյլ 44, ԺԴ.)] – Աստուած անսկիզբբն, Աստուած անեղ... Տէր իմ եւ Աստուած՝ Յիսուս Քրիստոս, սուրբ Երրորդութիւն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ: **Եղիցի պահապան եւ օգնական ծառայ Յարութիւնին եւ եղբօր նորին՝ Պետրոսին. ամէն:**

Ծնթ. Բնագիրը ձախից աջ եւ աջից ձախ թէք-խաչուող տողերով: Տողերի հատումից առաջացած շեղանկիւններում ծաղիկներ:

28. Կիպրիանոս հայրապետ

ԿԱ. Աղօթք Կիպրիանոսի հայրապետին – Ես՝ Կիպրիանոս, ծառայ Անտիոք քաղաքէ, ազգաւ հելլենացի, առն հեթանոսի որդի... չարն ի բաց միշտ հալածի, կապք եւ աղանդքք լուծանին ի ծառայէս Աստուծոյ. ամէն:

ԿԲ. Աղօթք գորաւոր առ երկնային գօրսն – Անեղ, անմահ արարչին սպասաւորք անմարմինք... զգործս ձեռաց քոց մի՛ անտէս առնէր: Օգնական եւ պահապան լերուք ծառայիս Աստուծոյ. ամէն:

ԿԳ. Աղօթք առ սուրբ զինուորսն Քրիստոսի – Բարեխօսութեամբ սուրբ գորավարացն՝ սրբոյն Սարգսի գորաւորին, Գէորգայ գորավորին... եւ այլ ամենայն սրբոց բարեխօսութեամբն պահեա՛ զծառայս քո. ամէն:

ԿԴ. Հրաշագործութիւն Քրիստոսի, գոր արար – Եւ Քրիստոս բժշկեաց ի ժողովրդեանն բազում հիւանդս... եւ յամենայն ցեղ ցաւոց ազատեցէ եւ օգնական եւ պահապան լիցի ծառայիս Աստուծոյ. ամէն:

ԿԵ. Աղօթք ի յԱռաքել վարդապետէ ասացեալ – Տէր եւ փրկիչ Յիսուս Աստուած, հգօր հաշագայրք եւ լոյս փառաց... անհառ լուսով քո գարարեա՛, **Յարութիւնին եւ Պետրոսին եւ զիւրեանց ծնօղսն** զերկնից արքայութիւնն պարգեւեա՛. ամէն:

29. Խաչատրայտն Քրիստոսի

ԿԶ. Մաղթանք առ կենսատու խաչն – Սուրբ խաչն մեզ հեան յաղթութեան եւ դիւացն խորտակիչ... ընդդէմ ծառայիս Աստուծոյ Յարութիւնին. ամէն... Տէր մեր եւ փրկիչ՝ Յիսուս Քրիստոս, կեցո՛ւ եւ ողորմեա՛:

ԿԷ. Աղօթք – Փարատեա՛ զցաւս եւ բժշկեա՛ զհիւանդութիւնս ի ժողովրդեանն քոնմէ... ողորմեա՛ ինձ եւ լուր աղօթից իմոց: Տէր Աստուած, լէր պահապան ծառայիդ:

30. <<Սուրբ Յակոբ>>

ԿԸ. [Աղօթք] – Սուրբ ես, Տէր, եւ ի սուրբս հանգուցեալ... բժշկեա՛ ցանձն իմ, եւ մեղայ քեզ. Տէր ողորմեա՛, Տէր ողորմեա՛, Տէր ողորմեա՛:

ԿԹ. Աղօթք սրբոյն Բարսղի հայրապետի վասն դիւստարաց – Աստուած աստուածոց եւ Տէր տէրանց, արարիչ ան[ն]լիքական գօրաց... եւ գովեսցէ եւ փառաւորեսցէ ամենասուրբ անուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ:

Հ. Աղօթք յորժամ յորոգայք անկանի ոք, ասացեալ է սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին - [Օ]րինեալ է մարգասիրութիւն քո, Տէր իմ եւ փրկիչ... սրբոցն, որք հաճոյ եղեն քեզ, Յիսուս Քրիստոս, Տէրոյ մեր, եւ քեզ ընդ Հօր, Հոգւոյն (=Որդւոյն) եւ Սուրբ Հոգւոյդ փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն:

31. Դաւիթ մարգարէ՛ քնարահար

Մանրանկարի վերելում. «Ձեռք իմ արարին զՍաղմոսարան, եւ մատուցի իմ կամեցին զգործ ի օրհնութեան», իսկ ներքեւում. «Դաւիթ մարգարէ՛ թագաւոր արդար՝ սաղմոսիւք երգէ Սուրբ զՈրդւոյն քնար» մակագրութիւնները:

ՀԱ. [Աղօթք] – Յիշեա՛, Տէ՛ր, զԴաւիթ եւ զամենայն հեգութիւն նորա... որք յարուցեալք են ի վերայ իմ, ապրեցո՛ւ զիս:

ՀԲ. Աղօթք երեկոյի – Խոնարեցո՛ւ, Տէ՛ր, զուրկն քո եւ լն՛ւր ինձ... եւ քեզ սպասեն արդարք մինչեւ հասուցես:

ՀԳ. Աղօթք ապաշխարութեան Մանասէի թագաւորի – Տէր ամենակալ, Աստուած Աբրահամու, Իսահակայ, Յակոբայ...

32. Սուրբ Երրորդութիւն

Ծնթ. Տպագիր, գունաւորում:

... գովեսցուք եւ փառաւորեսցուք զամենասուրբ Երրորդութեանդ՝ զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս. ամէն:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՁԻ

Ներել մաղթեմ աղերս արկեալ,

Որ ինչ ի սմա վրիպակեալ,

Ոչ գիտելոցն եւ ոչ տեսեալ

Կամ ըստ ձայնիցն այնպէս գրեալ,

Եւ որ ոք ընթերցցի կամ առնուցու զայս Հէմայիւս, յիշեսցէ եւ զգորդն՝ զՊրուսացի անարժան Յարութիւնն, որդի Վանիքեան Յակոբայ, եւ զանարժան Պետրոս՝ զեղբայր նորին, եւ ձեզ յիշողացոյ առասն ի բարիս, Աստուածն համայնից առհասարակ ողորմեսցի. ամէն:

Աստուած վայելում տացէ,

Այս Հէմայիւս, որ գրած է,

Հարք եւ եղբարք, որ սա առցէ,

Խաղաղութեամբ վայելեսցէ,

Ոչ չար իւրն պատահեսցէ,

Խորհուրդ բարին կատարեսցէ,

Ի խորին ծերութիւն հասցէ,

Հայր մեղայիւ զմեզ յիշեսցէ

Եւ յետ աստեացս, որ նա ելցէ

Արքայութիւն ժառանգեսցէ:

Գրեցաւ Հէմայիւս ի թուին Հայոց ըստ <ըստ> Տօմարի մերում ՌԹԺԵ. (1866) նաւասարդի Ի. (20) եւ ի թուին Քրիստոսի 1865 սեպտեմբերի 5 եւ ի թուին տանկաց 1282 (1282) քէպիլ ախըր 27 (27):